

Ա.Զ.Գ.Ա.Յ.Ի.Ն Տ Ե Ս Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն.

Ազգին Վեհ. Հայրապետ բարեհաճեցաւ ամսոյս 9 ին շքեղ եւ փառաւոր հանդիսիւ ի բարձր աստիճան Եպիսկոպոսութեան վերածել հետեւեալ բարեշնորհ Վարդապետները, այն է Ախմ անապատի վանաչայր Պողոս վարդապետ Մէլիքեանց, Կուտինայի Առաջնորդ Գէորգ վարդապետ Դերձակեան, Մայր Աթոռոյս միաբաններէն՝ Յովհաննէս վարդապետ Տաթեւացի, Գանձակու Յաջորդ Թագէոս վարդապետ Տէր - Գանիէլեանց, Ստեփաննոս վարդապետ Մխիթարեանց, Արիստակէս վարդապետ Մեղրակեանց եւ Փոխ — թեմակալ Երեւանայ Գէորգ վարդապետ Առևրէնեանց:

Շատ կողմերէն բազմախուռն ազգայինք ներկայ էին սոյն մեծաշուք հանդիսիւ:

Յետ ձեռնադրութեան Վեհ. Հայրապետ ցվերջ Ա. Պատարագի ներկայ եղաւ կանգնելով Հայրապետական Աթոռում:

Հոգեղգօն նորապսակ Եպիսկոպոսներին շնորհաւորելով՝ կցանկամք Ա. Հոգւոյ ամենակարող զօրութեան օժանդակութիւնը իւրեանց նոր ստանձնած բարձր Առաքելական պաշտօնի մէջ ունենալիք եկեղեցաշահ եւ ազգօգուտ ձեռնարկութիւններում պարզերես եւ արդիւնաւոր հանդիսանալոյ համար:

Ս. ՄԻՒԻՌՈՒՆԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻԾ.

Ինչպէս պաշտօնական ծանուցմամբք Արարատ ամսագրոյս միջոցաւ յամսոց հետէ կանխաւ յընդհանուրս հրատարակած էինք, եւ մեր սիրելի Ազգայնոց հրաւէր կարդացած, նոյնպէս որոշեալ օրը՝ այսինքն Մայիս ամսոյս 16 ին յաւուր տօնի Հոգեգալատեան՝ Վեհ. Հայրապետ Ազգիս կատարեց Ա. Միւռոնի օրհնութեան մեծաշուք եւ փառաւոր հանդէսը, որի նկարագրութիւնը աստանօր կփութամք ամփոփել՝ իբր կանխաբան՝ մի համեստ՝ հարեւանցի խորհրդածութեամք հանդերձ:

Հայաստանեայց Առաքելական Ա. Եկեղեցւոյ մեծաշուք՝ սըրտագրաւ եւ նուիրական հանդէսներէն մին եւ նշանաւորն է

Ա. Միւռոնի օրհնութիւնը՝ զոր կը կատարէ ամենայն Հայոց մեջափառ Հայրապետ, եւ շատ արդի բազմացրիւ եւն հանգամանաց Աղքիս՝ հարկու Միւռոնօրհնութեան հանգէսը Հայ ժողովրդեան համար ունի ինչպէս կրօնական, նոյնպէս ազգային եւ բարոյական կը է խորհրդաւո՞ւ եւ հաճազգային նշանակունենաւ:

Ա. Էջմիածինը իւր՝ իբր հազար մեցհարիւրամեայ բազմարկած գոյութեան ընթացքում՝ ինչպէս շատ պարագայից մէջ, նոյնպէս մահաւանդ վերջին գարերում ըստ ազգայնոյն եւ ըստ կրօնականին նուրիրական գիրք բոնած է եւ փրկութեան խարիսխ հանգիսացած կեդրոնական պարտաւորութեամբք լծորդեալ, առ որ մինչեւ ցայսօր գրաւուած եւ յառած են քաղաքականապէս քայքայեալ եւ ի սփիւռս աշխարհի տարացրուեալ Հայ ժողովրդեան աչքն ու միտքը որովհետեւ եղած է միանգամայն բարոյական եւ կրօնական հաղու որ պահպանել է Հայ - ազգի միւռթիւնը պատահելով եւ յաղթելով բազմախուռն փորձութեանց՝ խոչնդուաներու եւ ձախորդութեանց: Զպէտք է մոռանալ, որ այն բարձր դիրքն ու նուիշտականունեալ որը Ա. Էջմիածին երկոր գարերէ ի վեր ունեցել է եւ ունի, ծնունդ եւ հետեւանք է այն կրօնական եւ բարոյական բարձր հեղինակութեան եւ մեծ ազգեցութեան, որ գործել է նա Հայ - ազգի կրօնական եւ աղգային կեանքի վերայ:

Հայ - ազգը իւր Եկեղեցւոյ, Քրիստոնէական կրօնի եւ ազգութեան՝ եւ նոցա պաշտպանութեան գասերը միասին է սովորել, ուստի նա իւր ներքին եւ արտաքին բոլորանուէր ջերմեռանդութեամբ Ա. Եկեղեցին արեամբ չափ պաշտելով եւ պաշտպանելով՝ պաշտած է համարում իւր ազգութեան փրկարար ապաստանարանը:

Այս եւ շատ մի այսպիսի ուղիղ եղբակացութեան կգար անշուշտ ամեն մի փոքր ի շատէ զարգացած ու Հայի անցեալ ու ներկայ կեանքի պատմութեան տեղեակ անձն, եթէ յաջողէք նմանականատես լինել այն բիւրաւոր Հայ բազմութեանը, որ վերոյիշեալ տպաւորութիւններից եւ զգացումներից ստիգեալ՝ շտապած էք ներկայ լինելու Ա. Միւռոնի օրհնութեան ազգային — կրօնական հանգիսին աստի Մայր Աթոռու եւ այս առթիւ հեռաւոր եւ մերձաւոր ազգայինք միմեանց հետ կծանօթանային, միմեանց վերայ քիչ - շատ ականատիս՝ գտղափար կիազմէին, իբրաց

Տես սիրալիք գրկախտանութեամբ մի նոր յարաքերութեամբ կշաղկապուէին եւ միմեանց վերայ կգուրզուրացին:

Դուռնանք այժմ՝ հանդիսի նկարագրութեանը:

Խուռատանի, Պարսկաստանի, Տանկաստանի եւ այլ հեռանք եւ մերձաւոր քաղաքներէ եւ գիւղերէ ամեն կարգի եւ աստիճանի մերազնեայ ուխտաւորք գեռ Մայիսի սկիզբէն սկսած էին գալ ժողովուիլ տառ ի Մայր Աթուս այնպիսի բազմութեամբ, որ Ա. Միւռոնի օրհնութեան նախընթաց օրը Ա. Էջմիածնի ոչ միայն հիւրատառներն ու Միաբանից մեծ մտափ սենեակներն ինչպէս նաև ուրիշ դանազան խուցեր եւ անակներ՝ լցուած էին նրանցով, այլ եւ Վարդարշապատի մէջ չկառ տուն, յորում միջին թուով իջեւանած ցինէին 15—20 եւ աւելի հոգի, Ա. Էջմիածնի ներքին եւ արտաքին պարովաց ներսն ու գուրսը վրաններով ծածկուելուց յետոյ՝ տակաւին Վազարշապատի հրապարակներն ու փողոցները կիմուային արանց կանանց, մեծաց եւ փոքունց հայ որերոյ խուռն եւ խիտ բազմութեամբ տեղական եւ շրջակայ գիւղօրէից բնակչօր հանդերձ, որոց ամենից թիւը հաւանականագոյն էր կարծել, որ երեսուն հազարից աւելի էր:

Ա. Միւռոնի օրհնութեան հանդէսը խիապէս սկսաւ նախընթաց օրը, երբ Արքազնագոյն Հայրապետը եկեղեցական մեծոշոք հանդիսիւ իջաւ յեկեղեցի:

Երեկոյեան ժամերգութեան ժամանակ ուսու զինուորներն նուագածուներով հանդերձ հանդիպակաց եւ երկու երկու կարգ շարուած էին յաջմէ եւ յահեկէ՝ Վեհարոնից մինչեւ Տաճարի ներսը Խջման սեղանայ տառը՝ Ակհ. Հայրապետին եւ հանդիսին ճահապարհ տալոյ եւ բարեկարգութիւնը պահպանելոյ համար խուռն բազմութեան մէջ:

Հանդիսին յառաջընթաց էին կտժուղիկումական երկու կարմրաժիկնոցաւոր լաներնեւ գնագոււխ ցուող ի ձեռին Ազգա կը հետեւէին Գէորգեան Ճեմարանի սաներն երկարգ յաջմէ եւ յահեկէ: Ապա միագոյն գեղներանգ՝ կերպասհայ ժամաշապիկներ հագած դղիքը, որ ձեմորանի երգիչ ուստիովներէն եւ աշակերտներէն կը աղկանոյին եւ քաղցր եղանակու կերպէին Ար զնորդն ասպառածային՝ շարականը՝ նոցու եռեւէն կերթային Աքեղայը, Վարդապետը եւ Եպիսկոպոսունք՝ նոր պատրաստած

զեկնագոյն՝ զիսպոկեայ՝ միատեսակ շուրջառներով։ Այս երկու շաբքերի միջից կերթային՝ սկզբում՝ մէջ տեղը ունենալով ձողաւրած մեծ Խաչը, խաչակիրք, խաչվառակիրք եւ ջահընկալք, եւ սոցա ետեւեն չորս Վարդապետք բուրգառակիրք՝ աւագ սարկաւագի զգեստներով՝ յետընթաց բուրգառելով կիմկարկէին Ա. Հայրապետին, Արք (առջեւօքք երկու քնիերէն—ունենալով Հայրապետական գրաշակաւոր Խաչ եւ Գաւազանը — զորս բարձրացուցած էին շուրջառագգետ երկու վարդապետներ — եւ սոցա մէջ տեղը սոդիտակ կերպառեայ ոնկիթել բանուած եւ ծովաւոր Հայրապետական Քօզը՝ երկու սորգառագունք չորս անկիւններէն բարձրացուցած առջեւեն կոտանէին, եւ յետ սոցա երկու կերոնակիրք,) Ամոցախանւոյներքեւ՝ շուրջառ առած՝ Գաւազան եւ Խաչ ի ձեռին՝ խաչակնքելով կօրչնէր երկու կողմից ժազովարդը եւ մեղմընթաց յաւազ կդնալը գէղ ի Ա. Տաճարն։ Երկու Եղիսկոպոսունք բռնած էին Ա. Եհակառ։ Հայրապետի շուրջառի քզմնցը, Յետուատ Հայրապետի կդայր Կաթողիկոսական Գաւազանակիր Եղիսկոպոսն Հայրապետական Յուպն ի ձեռին բարձրացուցած, յետ որոյ չորս քշցաշարժ գպիրք։

Զանգակահարութեանց գղրգիւնը Դպրաց քաղզը եղանակաց հետ միախառնուելով՝ սրտաշարժ եւ պատկառելի տեսարան կիազմէին եւ զգայուն սրտերը զգածուած եւ յափշտակուած հոգեզմայլ բարեզաշութեամբ եւ ազգային ոգեւորութեամբ յարտասուս կշարժէին։ Միթէ՛ հնարաւոր էր՝ որ Հայի սիրաը շթրթուար եւ չբարախէր ի խինդ, չհրճուէր ոյս հոգեզմայլ եւ փառահեղ հանգէսը տեսնելով եւ չզգածուէր հազար ու մի տեսակ նուիրական գաղափարներով եւ ջերմեւանդն զգացմամբք հրապուրուած։

Թափորը ի Տաճարն մանելով՝ գպիրք Հրաշտական Ա. Պողոս շարականը երգեցին։

Վեհ. Հայրապետ Աւագ Աեղանոյ առաջն համելով՝ բարձր եւ գրախ ձայնով առաց Ա-ը ան էս սազմնաը եւ ապա Պահանձնագով օրհնելով զժողափուրդն՝ գարձաւ ի փոքր Առեան եւ կանգնեցաւ Հայրապետական շարժական Ա. թոռոյ առջեւ, ու գպիրք քաղցրածայն երգեցին Հոգեզմառական նախատօնակի Ա. առածելոյ Աղաւեսայ, Համբարձին։ Ապա արձակման Աւետարանը կար-

դացուեցաւ եւ Վեհ. Հայրապետ Հայք Արք եւ Օբնեալ+ Եղիշուրը առաց եւ արձակեցաւ եկեղեցին:

Նորին Սրբութիւն ըստ սովորականին Եպիսկոպոսներէ առաջնորդուած' ելաւ յեկեղեցւոյ եւ բազմախուռան ժողովուրդը յաւէտ օրհնելով՝ ըստ կարգին շարուած զինուորաց մէջէն անցնելով՝ ելաւ Վեհարանը, երբ զօրաց շարքին մէջ զինուորական նուագախումբը եւս ուստական ազգային երգը կգեղգեղէր:

Յերեկոյին մեծ գանգակատան առջեւ համայն Միաբանութիւն Հակուն կատարեց ի ներկայութեան բազմախուռան բազմութեան ժողովրդոց:

Հետեւեալ օրը ճաշու ժամը սկսաւ (առաւօտեան ժամի արձակմանէն իրը Չ ժամ՝ յետոյ) ժամը երկուքին -- ըստ եւրոպականին 9 ժ. 10 ր:

Ա. Պատարագի Ողջոյնը չսկսած՝ ընդհատեցաւ ժամերգութիւնը եւ սկսաւ Միւռոնօրհնութեան հանդիսի թափորը:

Զինուորական կարգապահութիւնը երեկոյեան նման էր. Խոկժողովրդեան բազմութեան ու բարեպաշտութեան չափ չկար:

Թափօրի առջեւէն կերթային շանչը, ապա խաչ, խաչվառք, ջահք, յետոյ երգեցիկ դպիրք, եւ ապա բոլորովին զգեստաւորեալ երկոտասան Եպիսկոպոսնք ի ձեռս ունելով մի մի Սրբութիւն ըստ այսմ կարգի:

Աջ կողմի կարգում.

Սերովը Եպիսկոպոս Արարատեանց՝ զճաճանչաւոր Խաչն, յորում է Կենաց Փայտ.

Մեսրովպ Եպիսկոպոս Սմբատեանց՝ զԱջ Ա. Առևաւորչի.

Գրիգոր Եպիսկոպոս Աղափիլեանց՝ զԱջ Ա. Ցակորայ Մծրնայ Հայրապետի.

Գէորգ Եպիսկոպոս Կուտինայու՝ զՄիւռոնակիր Աղաւնին.

Թադէոս Եպիսկոպոս Տէր Գանիէլեանց՝ զնիւթս ծաղկանց.

Գէորգ Եպիսկոպոս Սուրէնեանց՝ զԱ. Աւետարան:

Զախ կողմի կարգում.

Մկրտիչ Արքեպիսկոպոս Բաբամեանց՝ բարձեալ էր զԱ. Գեղարդն. Երեմիա Եպիսկոպոս Աւագ լուսարար՝ զմասնակիր Աջ Թօմայ Առաքելոյ.

Ներսէս Եպիսկոպոս Խուտավերտեանց՝ զմասնակիր Աջ Թօմացոս Առաքելոյ.

Պօղոս Եպիսկոպոս Լմայ՝ զմասնակիր Աջ Արքատակես Հայրապետի.

Ստեփաննոս Եպիսկոպոս Մխիթարեանց՝ դՊալասանն.

Արքատակես Եպիսկոպոս Սեղբակեան՝ զԽաչն Գետադարձի (Պետրոս Կաթոլղիկոսի):

Յետ սոցա՛ բուրվառիչներու գրեթէ քովէն հայրապետական գրօշակաւոր Խաչն եւ Գաւազանն ի ձեռս բարձրացուցած՝ շուրջառազգեստ երկու վարդապետք, եւ չորս վարդապետք սարկաւագական շապիկներ հագած երկու կերոնակիրներու առջեւէն՝ յետընթաց կրուրվառէին Վեհ. Հայրապետին, որ Ամպհովանւոյներքեւ ամբողջ զգեստաւորեալ եւ Խաչ եւ Գաւազանն ի ձեռին կօրհնէր զժողովուրդն: Հայրապետի քղանցքները բռնած էին: Ետեւէն կգար Գաւազանակիր Եպիսկոպոսն Հայրապետական Ցուպն ի ձեռին բարձրացուցած եւ յետ նորա Քշոցակիրք:

Դպիրք սրտաշարժ եղանակով կերգէին Ու զշնորհուածացայն շարականը:

Զանդակները կհնչէին:

Բազմութիւնը չորս կողմը՝ հրապարակում եւ կտուրներում, մինչեւ ծառերի վերայ խոնուած էր: Բարեպաշտ ժողովրդեան եւ ուխտաւորաց հոգեսքանչ զմայլմանց եւ զգացմանց արտափայլումը արտասուաց հեղեղներով խառնուած մի սրտաշարժ տեսարան կներկայացնէր: Եւ հանդիսի վեհութեան հետ օդոյ պայծառութիւնը եւս դաշնակցած էր:

Վեհ. Հայրապետ աեսնելով իւր համախմբուած սիրելի զաւակաց ջերմ եռանգը եւ բարեպաշտութեան սիրավիր արտայայտութիւնքը՝ հայրական գուրգուրանոք զգածուած կիսաչակնքէր եւ կօրհնէր իւր բազմախուռն որդիքը եւ դստերքն ի Քրիստոս:

Երբ թափորը մտաւ ի Ս. Տաճարն՝ դպիրք սկսան երգել Հըշտակառ Աստուածը, մինչեւ Վեհ. Հայրապետ բարձրացաւ աւագսեղանը եւ երկու կողմը շարուեցան Եպիսկոպոսունք եւլն:

Անմիջապէս սկսաւ Միւռոնօրհնութեան արարողութիւնը, որ ըստ կարգին կատարուելով, երբ կաթոսայի կափարիչը բացուեցաւ եւ Վեհ. Հայրապետ ծաղկանց նիւթը եւ Պալասանը ի կաթոսայն պարպելէ դինի՛ Առաւելոյ Աղաւելոյ շարականը երգելով հին Միւռոնը խաչանիշ կհեղոյր ի կաթոսայն, Քշոցները կշարժէին եւ զանգակաց ձայները եւ հրացանաձգութեանց արձագանք եր:

կինքը կդզբգեցնէին։ Յիշեալ շարականի երեք տուներու հետ
երեք անգամ Միւռոնի հեղումն եղաւ, իւրաքանչիւր տունը մի
մի անգամ երգելով։ Ապա Օրհնէսցի երգելով եւ երիցս կրկնելով,
նախ Ս. Կենաց Փայտով, ապա Ս. Գեղարդով եւ վերջը Լուսաւորչի
Ս. Աջով Միւռոնի մէջը խաչանիշելով օրհնեց (նոր Միւռոնը) եւ
ըստ կարգին վճարելով բոլոր արարագութիւնը աւարտեց Ա.
Միւռոնի օրհնութիւնը՝ Պահպանիցով կնքելով հանգեսը։

Անմիջապէս սկսաւ Ողջոյնը եւ Ս. Պատարագի շարունակու-
թիւնը, եւ Վեհ. Հայրապետ ողջոյն տուաւ, կաթսայն համբու-
րեց եւ իջաւ ի Ա. Գեորգեան պահարան եւ Մասանց խորանում
զգեստը հանելով՝ ելաւ եկեղեցիէն եւ միշտ իւր որդիքը խաչա-
կինքելով եւ օրհնելով գնաց ի Վեհարան։

Ժողովրդեան ոգեւորութիւնը եւ մխիթարութիւնը չափ ու
սահման չունէր։

Ինչպէս նախընթաց Ուրբաժ եւ Շաբաթ՝ նոյնպէս եւ Միւ-
ռոնօրհնութեան օրը զինուորական նուագածուաց խումբը
պարբերաբար կնուագէր, երբեմն Հայոց ազգային երգերի եղա-
նակներ եւս կցորդելով, եւ այսպէս ժողովրդական ուրախու-
թեան մի շարժառիթ եւս կյաւելոյր։

Միաբանական սեղանատանը ընդհանուր հացկերոյթ եղաւ։
Բարեմաղթութիւնք, ազգային երգեցողութիւնք եւ հրացանա-
ձգութիւնք կեցներով միացած էին։

Յերեկոյին լուսավառութիւն եւ հրախաղութիւն եղան։ Փոխն
ի փոխ կերգէին ձեմարանի երգեցիկ խումբը եւ զինուորական
նուագախումբը կնուագէր։ Եւ աստուածային շնորհ կարելի է
համարել այս քանի աւուրց մէջ մերժ ընդ մերթ անձրեւելը, որ
օդոյ մաքրութեան եւս կնպաստէր, ինչպէս նաեւ նոյն երեկոյին
հանգիսի վերջանալուն մօտ՝ տեղատարափ անձրեւեց կէս ժամու
չափ եւլն։

Այսպէս վերջացաւ Ա. Միւռոնի օրհնութեան մեծափառ
եւ կրօնական — ազգային մեծ հանգեսը, եւ ուխտաւորք մի
քանի աւուրց մէջ հետ զհետէ Միւռոնի կաթսայն համբուրելով
մեկնեցան Մայր Աթոռէս իւրեանց տեղերը, լի գեղեցիկ արամա-
դրութեամբք եւ ջերմեռանդն սիրալիր զգացմամբք առ միակ
պարծանաց Տունն ազգիս Ա. կջմիածին։

Միսիթարական եւ յիշատակութեան արժանի է, որ այս հանդիսամբ արտաքրոյ կարգի բազմութիւն գտնուելով՝ ոչ Տաճարի մէջ եւ ոչ գուրով՝ մի ծանր անցք եւ սրտակոտոր գէպք չպատահեցան, որ մեծ պատիւ կրերէ Հայոց, եւ հոգեւոր — ազգային միսիթարութեանց եւ անմեղ ուրախութեանց սահմանէն գուրս ոչ ինչ չէր կարելի նշմարել:

* *

Մայիսի 23-ին արժանավայել փառաւոր հանդիսիւ Ա. Էջմիածնում կատարեցաւ Ազգիս Վեհապետի Հայրապետի 0ժման ժե. բդ. Տարեգարձը ի ներկայութեան բազմաթիւ հայ ուխտաւորաց՝ Եկեղեցականաց եւ աշխարհականաց, որք եկած էին Ա. Միւռոնի շնորհաբաշխութեանը մասնակցելու համար։ Առաւոտեան ժամասացութիւնը աւարտելուց յետոյ՝ ժամ 1 ½ ին (9) Միաբանական Ուխտը ի ներկայութեան բազմաթիւ ուխտաւորաց Ա. Հայրապետի համար սովորական Մաղթանիք կատարելու ժողովեցան Վեհաբանի առաջ։ Մաղթանիքից յետոյ մատեան ի համբոյք Սուրբ Աջոյ Վեհ։ Հայրապետի նախ՝ Միաբանական Ուխտը, ապա Ճեմարանի սանունքը իւրեանց Տեսչի եւ Ուսուցչաց հետ միասին եւ Մայր Աթոռոյս ժառանգ, Ուսումնարանի աշակերտք, այնուհետեւ Պաշտօնակալք Ա. Սինօդի եւ այլք, եւ վերջը Վաղարշապատի երկսեռ դպրոցաց ուսանողք եւ ուսանողուհիք իւրեանց ուսուցչաց եւ ուսուցչուհեաց հետ միասին։

Մեծ տպաւորութիւն՝ գործեց ամենի վերայ Ա. Հայրապետի այն մի քանի սրտառուչ խօսքերը, յորս յիշելով իւր կարեաց չափ եւ ըստ շրջապատող հանգամանաց՝ ինչ աստիճանով իւր պարտուց կատարումն առ Հայ - Ազգն ու Եկեղեցին՝ կիրախուսէր Միաբանական Ուխտը ասելով « Զանացէք անձնուիրաբար սիրել եւ ծառայել իմ սիրելի Ազգին, որին ես իմ կեանքիս մէջ միշտ ծառայած եմ, ծառայումեմ եւ պիոի ծառայեմ» քանի որ ողջ եմ, ամենն՝ ինչ որ անձնական է՝ զոհեցէք նորա օգտին»։

Կէսօրին Մայր Վանուցս Միաբանից սեղանատանը վայելուչ ճաշ պատրաստուած էր հարիւրաւոր հիւրերի համար։ Ճաշելու ժամանակ Վեհափառ Հայրապետի կենաց, Եղմիածնի հաստատութեան եւ Ազգի կենաց եւ յառաջադիմութեան համար ուրախութեան բաժակներ գատարկուեցան, որոց վերայ համա-

ռօտակի ատենաբանեցին Գեր. Մկրտիչ Արքեպիսկոպոսն Բարձեանց եւ Սերովիք Եպիսկոպոսն Արարատեանց, որոց հետեւումէին ներսից՝ Ժառանգաւորաց դպրոցի աշակերտաց քաղցր ազգային երգերը եւ դրսից՝ Հայ կարիճների հրացանաձգութեանց դղբագիւնները։ Ի հարկէ Ճեմարանը եւս իւր կողմից արժանապէս կտօնէր իւր Վեհ. Հիմնադրի Օծման Ժերդ Տարեգարձը իւր սաների, Պ. Տեսչի եւ Ռւսուցիչների հետ միասին գեղեցիկ ճառախօսութեամբը եւ երգեցողութեամբք։

Երեկոյեան լուսավառութեան եւ Հրախազութեան հանդէս կատարեցաւ եւ Ճեմարանի սաներն մինչեւ Ժամը 2 (9) ազգային սրտաշարժ երգերով ուխտաւորաց բազմութիւնը միսիթարելով, ի վերջոյ մեծ զանգակատան առջեւը իւրեանց գիշերային հանգստեան ազօթքը մատուցին եւ մեկնեցան ի Ճեմարան, եւ Ժողովուրդն եւս յիւրաքանչիւր աեղիս։

ՅՈՐԱԳՐՈՒԹԵՆՔ ՍԻՆՈԴԻ.

21 Մայիսի 1882 ամից Սինօդս Սրբոյ Էջմիածնի օրագրութեամբ ի 42 Ապրիլի տարւոյս եղբակացոյց՝ զՅովհաննէս քահանային թեմուրազեանց ի պատճառս անզուսպ գնացիցն եւ ազգի կատարեալ անկարգութեանցն լուծել ի կարգէ քահանայութեան եւ դասել ընդ աշխարհականս, եւ հրամանազրութեամբ ի 42 Ապրիլի թ. 982, պատուիրեաց Կոնսիստորիային Վրաստանի ածել զմինոցիս Սինօդիս ի կատար։

Այլ որովհնտեւ յիշատակեալ քահանային, որպէս յայտնի եղիւ Սինօդիս, գտանիւր յերեւան քաղաքի, ուստի եւ զրութեամբ ի 43 Ապրիլի թ. 1007, խնդրեաց ի քաղաքական ոստիկանութենէ Երեւանայ զքահանային զայն առաքի ընդ յատուկ անմի ի Տփիս եւ յայնձնել ի տնօրինութիւն Կոնսիստորիայի Հայոց տեղւոյն եւ առաջադրութեամբ ի նոյն թիւ թ. 1006, պատուիրեաց Փոխանորդին Երեւանայ առաջի առնել ոստիկանութեան զնարկաւորեկի քանակութիւն ծախուց առաքման նոցա, զորպիսն թէ եւ մատուցեալ է ոստիկանութեան, որպէս հաւասար առնէ Կոնսիստորիայն Երեւանայ, այլ սակայն ոստիկանութիւնն Երեւանայ տակաւին չէ ածեալ ի կատար զգրութիւն Սինօդիս, եւ Յովհաննէս քահանային՝ որպէս զեկուցին Անդամք Սինօդիս, իմրնազուխ շրջի աստանօր համարձակ ի պարապի վանաց Էջմիածնի, ուստի եւ հեռացնեցն՝ զՅովհաննէս քահանային թեմուրազեանց ածել յԱրեան Սինօդիս եւ համաձայն նախկին եղբակացութեան Սինօդի, յետ ընթեռնոյ նմա զարարս նորա ի նախկին օրագրութեան, լուծել զնա ի կարգէ քահանայութեան արկանելավ եւ անդէն բառնալով ի նմանէ զփիլոն (որ եւ կատարեցաւ), մերկացուցանելով յեկեղեցական համուկիրիցն, պատուիրել ազանել այսուհետեւ հանդերձ աշխարհականի, եւ Թողուկ ի կամս անմին, զորմէ եւ վասն տեղեկութեան ծանուցանել Կոնսիստորիային Վրաստանի՝ պատուիրել անօրինել զարժանն վասն դասելոյ զնա ընդ հարկաառու։ իսկ զընթացից քաղաքական ոստիկանութեան Երեւանայ՝ ծանուցանել նահանդպապեանն Երեւանայ եւ խնդրել անօրինել զարժանն վասն յետս դարձուցանելոյ զառաջի արարեալ ի Փոխանորդէն Երեւանայ զդրամսն առ նոյն Առաջնորդն, որում եւ ծանուցանել զվերոյզքընոցն ի լրումն առաջադրութեան Սինօդիս ի 43 Ապրիլի թ. 1006։ Խակ ի զիտութիւն եւ ի զգասութիւն բոլոր հոգեւորականաց Հայոց՝ առ տպագրել յէշ Արարատ Ամսազրութիւնը բոլոր հոգեւորականաց Հայոց՝ առ տպագրել յէշ Արարատ Ամսազրութիւնը։